

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶԲՕՍԱՆՔ 1

Ե . Կապոյտ ջուրը կարծրցնել, ու կարծրածը նորէն կապոյտացնել :

ԼՅԱՆԻ մը մէջ արեւածաղկէ հանած կապոյտ ներկ դիր , ու վրան քանի մը կաթիլ տեսակ մը թթու լեցուր , մէկէն կը կարմրի . ետքը թէ որ քանի մը կաթիլ ամմոնիաք կամ թռչական ալքալի լեցընես՝ առջի կապոյտ գոյնը կ'առնէ : Լյա տակուծիս ունին թթուներն ու ալքալիները :

Զ . Երբ որ արեւածաղկէն օղակ ճը կտան :

ՀԱՍԱՐԱԿ աղը աղէկ մը հալեցուր ջրի մէջ . հաստ դերձան մըն ալ առ , քանի մը ժամ թրջոց դիր ան սաստիկ աղջուրին մէջն ու ետքը հանէ չորցուր : Դերձանին մէկ ծայրը անշարժ բանի մը կապէ , մէկալ ծայրն ալ օղակ մը կախէ . դերձանը անշարժ կենալուն պէս բռնկցուր , օղակը նոյնպէս կախուած կը մնայ :

Ե . Օլորմանալի ապակի կամ շիշ :

ԼՊԱԿԻԻ ամանի մը տակը այլեւ այլ ծակեր բաց՝ ապակի կտրողներուն ադամանդովը . ետքը աս ապակին կամ շիշը դիր ջրով լեցուն ամանի մը մէջ , շիշին մէջը ինչ տեսակ հեղանիւթ կ'ուզես լեցուր , ու բերանը աղէկ մը գոցէ : Ինչէ ետքը կրնաս շիշը ջրին մէջէն հանել , ու մէջի հեղանիւթը ծակերէն դուրս չթափիր . իսկ թէ որ ուրիշի մը ըսես որ շիշին բերանը բանայ , մէկէն 'ի մէկ ան ծակերէն կը թափի հեղանիւթը : Լյա բանիս պատճառը օդին ճնշումն է :

1 Տես երես 80 :

2 Գ.լ . Acide.

Ե . Երբ Բերնով ջրի շիշին մէջ հալուի ճը հալընել :

ՀԱԿԻԻ մը առ ու քանի մը ժամ բարկ քացախի մէջ դիր . այնպէս կը կակրղնայ որ կրնաս երկընցընել ու շիշին մէջը խոթել : Բայց շիշին մէջի ջրին դաշեւուն պէս կը պնդանայ ու իր բնական ձեւը կ'առնէ :

ՔԱՆԻ ՄԸ ՀԱՐՑՄՈՒՆՔՆ ԵՐ

Ա . ՄԵԾԱՄԵԾԱՅ վրայ խիստ քիչ գտնուող յատկութիւնը որն է :

— Ամէն մարդու գիւրամատոյց ըլլալը , այսինքն այնպիսի խոնարհ կերպ ունենալը որ ամէն մարդ համարձակի իրենց մօտենալու :

Բ . Համաձայնութիւնը ինչ բան է :

— Համաձայնութիւնը մէկ բան մըն է որ խիստ քիչ կը գտնուի ան ամէն տեղերը՝ ուր որ շատ ձայն կայ ու զանազան խեղքեր :

Գ . Չարդուութիւնը ինչ բան է :

— Մարդուս հայոցը կամ քուրան է . մարդ անոր մէջ կամ չորդի կը դառնայ կամ կը գտուի :

Դ . Արուեստակութիւնը ինչ բան է :

— Ծանծաղամիտ մարդուն ջանքն է , որով ունեցած աղէկութիւնն ալ կը կորսուցընէ կամ աւելի կ'ընէ ուրիշներուն : — Լա է տգէտը քան թէ շինծու գիտունը .

Ե . Կախնեաց վրայ պարծիլը ինչ բանի կը նմանի :

— Ան անխեղքին ըրածին կը նմանի որ ծառին պտուղները ճիւղերուն վրայ փնտուելու տեղը՝ արմատին վրայ փնտուեր է :

Զ . Ի՞նչ է անձնասիրութիւնը :

— Անձնասիրութիւնը օգուտ փութած փամփուշտ մըն է որ բարակ ասեղով մըն ալ ծակես նէ՝ ահա գին թնդմամբ կը ճաթի :

Է . Ի՞նչ է խրատը :

— Հոգւոյ ու մտքի դեղ է , որ անձնասիրաց սիրտը կը խառնէ :

Ը . Ագահութիւնը ինչ բանի կը նմանի :

— Կրակի , որ որչափ փայտ գնես՝ այնչափ աւելի կը բորբոքի :

Թ . Ի՞նչ է արհեստաւորը :

— Ընկերութեան մեղուն է . ասոր թշնամին միայն ան պիծակներն են որ իր մեղը կ'ուտեն :

Ճ . Ի՞նչ է ստակը :

— Տեսակ մը եղ է որ շատ վերքի դեղ է :